

Ա ծ

Ի

Ա

Տ



Ս

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

ԲԱՆԱԼԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԵԱՅ

Հ Ո Վ, Գ Ա Մ Ի.

Ի՞նչ է հովը.

— Հովը կամ քամին օդի հոսանք է, այսինքն օդին մէկ տեղէն մէկալը վազելն է, երբեմն կարծ' եւ երբեմն երկայն ընթացքով:

Այս հովերուն կամ հոսանքներուն պատճառն ինչ է.

— Օդոյ տաքութեան աստիճանին փոփոխութիւնները, որով անդադար մթնոլորտին զուգակշռութիւնը կայլայլի. տեղ մը աւելի տաք կլինի եւ նոսր, եւ տեղ մը աւելի ցուրտ ու թանձր:

Տաքութեան աստիճանին փոփոխութեանց պատճառն ինչ է.

— Գիշերուան ու ցորեկուան իրարու յա-

ջորդելը, նմանապէս եղանակաց փոփոխութիւնը:

Այս տաքութեան աստիճանին փոփոխութիւնները ինչ կերպով շարժմունք կուտան օդին.

— Երբ երկրագնտին վրայի մէկ կտոր տեղը մէկալներէն աւելի տաքցեր է, վարի հով մը կայ որ պաղ կողմերէն դէպի տաքցած կողմերը կերթայ. վերի հոսանք մըն ալ կայ որ տաքցած տեղէն դէպի պաղ տեղերը կվազէ:

Ինչէն է որ նոյն լայնութեան աստիճանի տակ գտնուող ամէն տեղերուն տաքութեան աստիճանն ալ նոյն չէ.

— Վասն զի միջակ տաքութիւնը զանա-

զան պարագաներով կայլայլի, ինչպէս են
ա) Ծովուն մօտ լինելը.

բ) Ընդհանրապէս տեղւոյն բարձրութիւնը կամ ցածութիւնը, լեռները, ճահիճները, անտառները.

գ) Գետնին մասնաւոր յատկութիւնները:

Ծովը ինչ ազդեցութիւն ունի օդոյն տաքութեանը վրայ.

— Տաք կլիմաները կզովացընէ, ու ցուրտ կլիմաները կկակղցընէ՝ թէ որ սառած չլինի:

Լեռները ինչ ազդեցութիւն կընեն օդոյն տաքութեանը վրայ.

— Այն լեռներու գօտին՝ որ ցուրտ հովերէ կպաշտպանէ, երկրի մը տաքութիւնը կաւելցընէ. բայց այն լեռներն որ հարաւային ու արեւմտեան հովերուն արգելք կլինին՝ տաքութիւնը կպակսեցընեն:

Գետնին մասնաւոր յատկութիւնները ինչ ազդեցութիւն կընեն օդոյն տաքութեանը վրայ.

— Աւազոտ ու չոր գետինը աւելի տաք է՝ քան թէ ջրոտն ու ճախնայինը, որ անգագար շոգիացմամբ՝ այսինքն գոլորշի հանելով կպաղի:

Ինչէն է որ հովը միակերպ չփչեր՝ արեւուն գրիցը համեմատ.

— Վասն զի գլխացը շատ տեսակ արգելքներ կգտնէ, ինչպէս լեռներ, ձորեր, անապատներ, եւ այլն:

Բլուրներն ու լեռները ինչ կերպով հովերուն ընթացքը կփոխեն.

— Նախ, գնեմք թէ հովը լեռան մը կողերուն զարկաւ. յայտնի է թէ այնուհետեւ չկրնար ուղիղ գծով առաջ երթալ. պէտք է որ կամ ետ գառնայ կամ վեր ելնէ եւ կամ կողմնական ընթացք մը բռնէ:

Երկրորդ, որովհետեւ շատ լեռներու գագաթը ձիւնապատ է, օգը այն ցուրտ տեղերուն զարնուելով կպաղի, եւ օդոյն տա-

քութեան աստիճանին փոփոխուելովը՝ ընթացքն ալ հարկաւ կփոխուի:

Ծովը ինչ կերպով ազդեցութիւն կընայ ունենալ հովերուն ընթացքին վրայ.

— Երբ ծովը՝ երկրագնտին ինք իր վրայ դարձած ատենը՝ ուղղակի արեւուն տակը գտնուի, երկրիս ցամաքին չափ չտաքնար. անոր համար ցորեկ ատեն հովը ընդհանրապէս ծովէն դէպ ի ցամաք կփչէ:

Ինչէն է որ արեւը ծովուն այնչափ տաքութիւն չտար՝ որչափ ցամաքին.

— Վասն զի նախ, ծովուն շոգիացումը (գոլորշի դառնալը), ուստի եւ պաղիլը, ցամաքինէն շատ աւելի է:

Երկրորդ, ջրոյն անգագար շարժման մէջ լինելը չթողուր որ ծովուն երեսի տաքութիւնը շաանայ:

Ամպերը ինչ ազդեցութիւն ունին հովերուն վրայ.

— Որովհետեւ ամպերը օդուն մէջէն անցնելու ատեն՝ արեւուն ճառագայթները կըխափանեն, անով օդոյն անգայտացումն ալ կպակսեցընեն: Այս եւս պատճառ է որ հովին ոչ ոյժը միակերպ է եւ ոչ ընթացքը:

Հովերուն արագութեան այլ եւ այլ աստիճանները որոնք են.

— Հովերուն արագութիւնը սատտիկ փոփոխական է. Բարակ հովը մէկ ժամուան մէջ 1800 մեթր (կամ մէկ ու կէս վերսթէն աւելի) տեղ կերթայ. իսկ այն մըրիկը որ շէնքեր կկործանէ, նոյնչափ ատենի մէջ 224 հազար մեթր տեղ կլազէ:

Թեթեւ հովը մէկ ժամուան մէջ կլազէ 4 ծովային մղոն տեղ.

Անուշ հովը մէկ ժ. մէջ 8 ծովային մղոն տեղ.			
Պաղ հովը	»	»	46
Սատտիկ հովը	»	»	56
Փոթորիկը	»	»	88
Մըրիկը	»	»	120

Մրրիկ եղած է որ երբեմն վեց օրուան մէջ 5000 ծովային մղոն տեղ վաղեր է :

Հովին արագութիւնը ինչ կերպով կրնայ չափուիլ .

— Ամպի մը շուքին երկրիս երեսը վազելուն արագութենէն :

Այս բանիս համար հողմաչափ գործիքը հնարուած է : որով հովին հրելու ոյժն եւս կիմացուի :

Մի եւ նոյն հովը մթնոլորտին բոլոր բարձրութեանը մէջ կտրիք թէ ոչ .

— Ոչ միշտ . անոր համար շատ անգամ կտեսնեմք որ ամպերը անշարժ կկենան եւ կամ հողմացուցին պարտելուն հակառակ կողմը կերթան :

Հովերուն օգուան ինչ է .

— Նախ՝ շատ օգտակար են օդոյն տաքութիւնը զուգակշիռ կամ միակերպ պահելու եւ օդը մաքրելու :

Երկրորդ , մասնաւոր երկիրներու վրայ ամպեր ու անձրեւներ քշելով բերելով՝ անոնց ոռոգուելուն պատճառ կլինին :

Երրորդ , ծաղկըներուն ծուծերը կամ հունտերը տեղէ տեղ կտանին , եւ բնական կերպով հեռու տեղեր կսերմանեն զանոնք :

Չորրորդ , նոցա ուժովը մարդիկ նաւեր

կքաղընեն ծովուն վրայ , աղօրիքներուն (ջազացքներուն) թեւերը կպտըացընեն , եւ այլն :

Ամերիկայէն եւրոպա հովով բերուած ծաղկըներ կան :

Հովով օդը ինչպէս կմաքրուի .

— Արտաշնչութիւններուն՝ այսինքն երկրէս ելած գոլորշիներուն մթնոլորտին մէջ ցրուելովը . վասն զի անոնք երբ մէկ տեղ մը ամփոփուած մնան , այն ատեն միայն վնասակար են . ուստի հովը քաղաքներուն օդը կը նորոգէ , գործարաններէն ելած ծուխերն ու շոգիները կաւլէ կտանի , եւ այլն :

Ինչէն է որ մեծ ցամաքներուն վրայէն փչող հովերը ընդհանրապէս չոր են , իսկ մեծամեծ ծովերուն երեսէն փչողները անձրեւ կբերեն .

— Վասն զի ցամաքին վրայէն փչող հովերը՝ ցամաքին երեսէն սակաւ խոնաւութիւն կծրծեն , իսկ ծովուն երեսէն անցնողները գրեթէ միշտ լի են գոլորշիօք .

Ինչէն է որ չոր հովի կամ սառուցի ատեն մարդուս ձեռքերը կճաթըռտին .

— Վասն զի նախ՝ օդը կաշիին բոլոր խոնաւութիւնը կծրծէ .

Երկրորդ , հովը կամ սառոյցը առաջ տեսակ մը բորբոքումն կպատճառէ : յետոյ կաշին գոյնը կնետէ ու կճաթըռտի :

Ն Ա Խ Ա Պ Ա Շ Ա Ր Մ Ո Ի Ն Ք

ԲՈՒ ԹՈՉՈՒՆԸ .

Բու (պայդուշ , պուհու) Թուշունը ո՛ր տանը վերայ որ նստի ու կանչէ՝ նշան է թէ այն տնէն մարդ պիտի մեռնի կըսեն : — Այս կարծիքը շատ ժողովրդոց մէջ կայ , եւ պատճառը՝ միայն բուին տխուր ձայնով ու ընդհատ ընդհատ կանչելն է գիշեր ատեն , որով մարդուս վրայ բնական կերպով սոսկում մը կուգայ : Բաց յայնմանէ , բու Թուշունը աւերակներ ու անմարդաբնակ տեղեր

բնակիլ ու պտրտիլ կտրիք , եւ անոնց մէջ գտնուող մկները եւ ուրիշ մանր կենդանիները , կամ թէ բարձր ծառոց խոռոչներուն մէջ բոյն դրած Թուշունները բռնելով կապրի . ինքն ալ պաղ ու հով տեսք մը ունի՝ ձայնին նման . այս յատկութեանցը պատճառաւ այնպէս երեւցեր է մարդկանց թէ հիւանդի մը մեռնելուն ատենն ալ կիմանայ ու կգուշակէ նա իւր ողբական ձայնովը ,